

չելով հիւժուող զարիբներուն հսկայ տիրու-
թիւնն արտայայտելու : Այդ երգերէն մին, որ
կը թարգմանէ ոչ թէ զարիւպ անհատներու, այլ
ամբողջ զարիւպ հայ ազգին ցաւը, սա կաթնոյգին
ու արտասուածիւսուն մխիթարողութեան ու յու-
սասուութեան աղաղակ է կը պարունակէ, որ կը
քաւէ որպէս զի պաշտենք մեր Գուշակը,— յա-
ւիտենական ստիակը հայ սրտին :

« Պիտէր կաթ մի յայն դիտուն որ խմեց
Ենովք Եղիսա •
« Խնաց Տէր Գրեկորն Հայոց, ասաց թէ՛
Հանդայ •
« Հայ երամ, դուք է՞ր կուշաք, զիտէք որ
ձեր Տէրն սի գայ •
« Շատոց մթնա լոյս արեր, կու վարէք թէ
ձերն ուշանա՞յ : »

Ա Ձ.

ԵՍՄԷՐ ԽԱՅԵԱՄԻ ՔԱՌԵԱԿՆԵՐԸ

Արեւելեան հրաշակերտները ընագրէն հայերէնի վերածելու կոչը զոր մեր արեւե-
լագէտներուն ուղղած էինք, արագ ու սիրուն արձազանդ մը գտաւ այս անգամ • պ. Գ. Փառ-
նակ, ծանօթ ըսնասէրը. մեզի զրկած է ըստական թարգմանութիւնը, Պոլսի թանգարանի
պարսկերէն ընագրին վրայէն կատարած, Խայեամի այն քառասկներուն որոնց թարգմանու-
թիւնը հրատարակած էինք մեր անցեալ թիւով՝ պ. Կրոյոյն Ֆրանսական թարգմանութեան
հետեւողութեամբ : Իւրօքանչիւր քառասկի թարգմանութեան ներքեւ պարսկերէն ընագրեր կը
դնենք, հայերէն գրերով (արեւելեան տառագարձութեամբ) • այսպէսով մեր պարսկադէտ ընթեր-
ցողները պիտի կարենան նկատել տարբերութիւնները (որ մերթ շատ խոշոր են) երկու
թարգմանութեանց միջեւ • պ. Կրոյ, ըստ պ. Փառնակի, յաճախ սխալ հասկցած է ընագրերը
կամ անձնօրէն զայն փոփոխած է • պ. Փառնակ զանց ըրած է թարգմանել աստջին քառասկը,
որ՝ ըստ իրեն՝ չի կրնար Խայեամի վերագրուել ու ինչերորոյդը, զոր պ. Կրոյօ արդէն ճիշդ է
թարգմանած : Խայեամի բոլոր մնացեալ քառասկները պիտի հրատարակենք ուրիշն պ. Գ. Փառ-
նակի թարգմանութեամբ :

Բ

Եթէ քու խորհուրդներուդ վրայ հաղորդութիւն կ'ունենամ քեզ հետ գինետան մը մէջ
լաւ է, այդ քան ասանց քեզի Սեհրաբին առջեւ երկրպագութիւն ընել •
Ո՛րդ ու աստջինն ու վերջինը համարէն արարածներու,
Աւզես այրէ՛ դուն զիս, ուզես հրճուեց՞ու՛ւր :

Բա գու բեխարաբառ եզեր գույեմ՝ բազ
Բէ՛՛ զանքի բեմհարբ կուհեմ՝ բի գու Նամազ

Ե՛յ ելվել ու ե՛յ տիերի խոլկանի Տեմե գու
Խայէ՛ գու մերս ըսուա ու խայէ՛ բեմհարբ :

Գ

Որչափ կրնաս, մի՛ այգալաներ դիտովցողները •
Մէկդի զիր կեղծիքն ու խաբարայութիւնը •
Եթէ այտուհետեւ քու կեանքէդ կը խնդրես անդորրութիւն •
Մէկ վայրկան մը ձեռքէ մի՛ ձգէր խոնարհները •

Տա բիտեվանի, թառնա մէ՛զէն մտատարա
Ել զեսա բեմիլ գու Տիլիլ ու դեստարա

Գեր զանգ զիեմի խի՛ խահի ասուգ
Եեկ ըսզա մեան՛ զիդառ մերի պիտատարա

Դ

Որչափ կրնաս, եւ ոչ մէկուն ցաւ մի՛ պատճառեր •
Քու բարկութեանդ հուրին վրայ ոչ մէկը մի՛ նստեցնելը •
Եթէ յաւիտենի հանգիստդ կը փափաքես
Ճաւակրէ՛ միշտ ու մի՛ ցաւցըներ ոչ մէկը :

Տա բիտեվանի բեմիլ մէկբառն կերա
Բեք աթեշի խի՛շի խի՛՛ մեհիշան կերա

Գեր բաճար ճաւառն թամա մխարբի
Մեհեմիլ Տեմիլ ու մերեմիլն կերա

Ե

Որովհետև ոչ մէկը կ'երաշխաւորէ քեզի վաղորդայն մը,
Հրճուեցողու հիմա սիրով հիւանդ այս սիրող,
Գինի խմի յուսնին լուսով, ո'վ լուսնեակա, զի լուսնինը
Ընդերկամ' քեզ պիտի սխտոէ ու չպիտի գտնէ :

Ճիւն էօ՛ցէ շէմի կիւնեւ կէտի Ֆերդարս
Հալե իօջ կիւն զու իյի գիւն շկարաս

Մէյ նուշ սէնուրի մո՛ջ էյ մա՛ջ կի մա՛ջ
Իրւետար բիւռոյիտ ու նկոյ բեւ մարս :

Զ

Գուրանը գոր մարդիկ գերադոյն բանը կ'անուանեն,
Ջայն մերթ' բնդ մերթ' ո'չ շարունակ' կը կարգան :
(Բայց) բաժակին դժբուռն վրայ քերթուած մը կը բնակի
Ջոր ամէն տեղ ամէն ասուն կը կարգան :

Կուրան կի մա՛ջին քլամ' խանկոյ օրս
Կի գեա՛՛՛ն Նէ բերեղվամ' խանկոյ օրս

Ի՛ր խաթիթի պի այէ այէտի հէտ մուկի՛մ
Կեանդեր հէմէ ճա մերգամ' խանկոյ օրս

Է

Անա մինք ու գինի ու զինեւան նստարան ու աւեր օջախ,
Անիոյթի՞ փրկութեան յոյսէ ու տանջանքի երկկռէ՞ ,
Հոգի ու սիրտ ու բաժակ ու հագուստ, գինիի մրուրով լեցուած ,
Անկախ հողէ , հովէ , հուրէ ու ջուրէ :

Ի՛ր էմ' ու մ'յ ու մտաթարս ու տուն խարս
Ցարիզ գիւմիդի բա՛ճեթ' ու բիւի ալքաբ

Ջան ու գիլ ու ճամ' ու ճամկ պիւր դիրտի շէրս
Աղատ զիխաթ ու պատ ու զաթէշ ու սր :

Ը

Անն է լաւն այս ժամանակու մա որ քիչ մարդ բարեկամ ունենաս ,
Ժամանակի մարդոց հետ հեռուանց յարաբերութիւնն է լաւ :
Ան որ ամէն բանի մէջ քեզի նեցուկ է ,
Մեր իմաստուն աչքով նայխ, թու թշնամիդ ան է :

Ան բ՛՛՛հ կի գերին զէմանէ կե՛մ կերի դոտ
Իս էնիի գէմանէ սեօհբետ էզգուր Նիքիւտ

Անկես կի սեջիւմիկի դերա զկկիէ բերաս
Ճուս ճէ՛մի իրքա բազ կիւնի թի, շիւնկա օտա

Թ

Վա՛խ վա՛յ այն սրտին որուն մէջ կրակ չկայ ,
Որ սրտագրաւի մը սիրոյ կնիքովը չէ զարնուած :
Ան օրն որ դու ասանց սիրոյ գլուխ կը հանես :
Վասնուած օր ատկէ աւելի չունիս դունն :

Ա՛յ վա՛յ բերու՛ն գիւկի գերս սուզի Նիտ
Սեղաղեղիկ մեօհրի դիլֆորուզի Նիտ

Իրդի կի զու բի աշխ բետեր խա՛հի բերտ
Ջալտեր կղաւ բուզ զկրա բուզի Նիտ

ԺԱ

Այսօր որ երիտասարդութեան եզանակն է ,
Գինի կ'ուզեմ, որովհետև երջանկութիւնն է :
Մի՛ վայանք որ զիս եթէ կծու է, կծուանոյն է :
Կծու է անոր համար որ իմ կեանքս է այն :

Իմուզկի մօզմմի ճիվանի մէնես
Մէյ խա՛նէմ' էլաննի շատի մանի մէնեստ

Այգեմ' մեկիւնիս էգերի մայխտա խոշտ
Ցալիեստ էզանի գե՛նդկեմանի մէնեստ :

ԺԲ

Այսօր ձեռքս չի հասնիր վաղուան,
Աւ վաղորդայնիդ հոգածութիւնդ արտմութիւնէ գատ ու բիշ բան չէ :
Մի՛ վայանք որ այս չայրկեանը, եթէ սիրող մտորած չէ ,
Ձի տայ կեանքէն յետոյ մնացող կեանքին արժէքն անյայտ է :

Իմուզ գերս դէստրե Ֆերգա Նիտ
Կէնդիշի ֆերգաբ բե՛ճա սեղա Նիտ

Ջայ մեկիւն իյն զէ մեր դիլեդ շէրս Նիտ
Կին պակիի եօմբա բէ՛ճա պէլա Նիտ

ԺԳ

Անոր՝ որ ստուգու թեան ծտոին ճիւղին չէ հասած,
Պատճառն այն է որ ուղիղ չի գնար ճանապարհին մէջ .
Առջն ոք որ ձեռքը զարկած է անոր ոտին,
Անոր այսօրը երէկուան նման է ու վարդազանը ինչպէս օրն առաջին :

ԺԴ

Երկնքէն աւելի վեր, հոյիս, առաջին օրը,
Պնակիս ու գրիչ, արքայութիւն ու դժոխք փնտսեց .
Բայց ըսաւ ինծի Ուսուցիչը ուղիղ դատումով .
« Պնակիս ու գրիչ, արքայութիւն ու դժոխք քու մ'իջդ են ւ »

ԺԵ

Նլի՛ր ու զինի տուր . ժա՛մ է այս խօսքի .
Վասն զի այս զիչեր քու պգտիկ բերանդ իմ օրապահիկս է .
Ինծի այսիդ պէս վարդագոյն զինի տուր,
Վասն զի իմ հրաժարման ուխտս քու խոստաներուդ պէս լիցուն է ուրբաներով :

ԺԶ

Մինչեւ ե՞րբ ծովուն երեսը քար նետեմ .
Ջրուած եմ կոտատն կոտապաններէն .
Ո՛վ ըսաւ թէ նայեամ դժոխք պիտի երթայ .
Ո՛վ զնաց դժոխք ու ո՛վ եկաւ արքայութիւնէն :

ԺԷ

Վարդին երեսին զարնան հովն անուշ է .
Դաւարիքի չուքին տակ սիրականն անուշ է .
Երկին որ անցաւ ինչ որ ըսես՝ անուշ չէ .
Ուրախ եղիք, եւ երէկուան վրայ մի՛ խօսիր, վասն զի այսօրն անուշ է :

ԺԸ

Այս բաժակին մասերը զոր արքեցոյը զինի ճամար հասսեց,
Ջանքն ընաւ թոյլ չի տար խորտակել .
Այսպէս փափուկ զլուխ ու ոտք ու ձեռքի մասնէն՝
Որո՞ն սիրոյն ճամար հասսեց եւ որո՞ն քինախնդրու թեանը ճամար խորտակեց :

ԺԹ

Ինչպէս ջուրը գետին մէջ ու ինչպէս հովը զաշտին մէջ,
Մէկ օր մըն ալ անցաւ կեանքիս չիջանէն .
Երկու օր կայ միայն որուն հոյր մտքէս բնաւ չէ ջնջուած,
Այն օրը որ զես չէ եկած եւ այն օրը որ անցաւ :